

պիրը այնչափ ալ ֆնասակար համարուած են Աւետարանին մէջ. — Որովհետեւ (ա) Անոգուտ են: Այսպիսի գործերու վարձքը դիտողներու հիացումն ու գովասանքն է. «Այն իսկ են վարձք նոցա», կ'ըսէ Յիսուս: Որովհետեւ, կրօնքը Աստուծոյ հետ հաղորդակցութիւն ընել կը նշանակէ, մինչդեռ կրօնական պարտականութիւններէն համարուող այս բարեպաշտական գործերուն այսորինակ կատարումին մէջ Աստուած ու Անոր փառքը չէ որ նկատողութեան կ'առնուին: Հիտեւարար, Աստուծոյ հետ հաղորդակցութեան մեր հոգիին վրայ ունենալիք շինիչ ու վերացնող, ներշնչող ու սրբացնող ազգեցեութիւնը հիւստի չի գար այսկերպ աղօթքով: Աղօթքը, որ զԱստուած հանձնելի ըսել է, այս կերպով՝ մարդոց հանդէպին ծառայել և աստիքութեան յազուրդ տալ միայն կը նշանակէ: Եւ արդէն այդպիսի օգտակար գործեր՝ եթէ իրենց նպատակին չեն ծառայիր, թէ՛ անօգուտ են, և թէ ֆնասակար: (բ) Գրապէս չար գործեր են. որովհետեւ կեղծաւորին կերպիրը Աստուծոյ առջև դատապարտելի են: Սուտ են, որովհետեւ կը խորհեն. հիացում և գովասանք խիչ կ'ուզի ողորմածասիրութեան, աղօթասիրութեան և անձնուրացութեան մը համար որ իրապէս չկան: Սուտ են, որովհետեւ աստիքական են. աղօթքը առ Աստուած անձնանուիրում մըն է, մինչդեռ այս կերպը ինքզինքը իր անձին նուիրիլ է: Սուտ են, որովհետեւ աշխարհային են: Մարդերու, երկրաւորներու հիացումն ու վաւերացումը կը փնտռուին Աստուածայինին փոխարէն: Սուտ են, որովհետեւ Աստուծոյ դէմ նախատինք են: Աստուծոյ հետ հաղորդակցելու և Անոր հանդէպ ունեցած մեր պարտականութիւնները կատարելու պէս նուիրակեան օրհանձնանորոգում մը կը ետին փակքին ու փաստաորումին զոհելու չափ անաստուածական ու կռակաշատական գործ մը կարելի չէ երեւակայիլ: Մինչդեռ կեղծաւորը իր ցուցամուկերէրով զԱստուած խորել փորձած կ'ըլլայ, ինչ որ զԱստուած նախատել կը նշանակէ. և ամենապէտ ու ճերիկամունքները քննող ու Աստուած մը խաբելու յանդէպիլ, Անոր սուրբ անուան նախատինք ու մեր մարդկութեան համար սեծազոյն և աներեւակայիլի յիմարութիւն մը պիտի ըլլար:

ՓՐ. ՈՐԿ. 2. ԳՍԱՌԻՍՏԵԱՆ

(Տարուակելի՛ 2)

Ի ԳԼՏՍ ՔԱՐՈՉՁԱՅ

**ՔԱՐՈՉԽՕՍՈՒԹԵԱՆ
ԱՐՈՒԵՍԻ ՄԱՍԻՆ**

Երբ կ'ընդլայնէք այսպէս ներուէն, չէք կրնար ուշադրութիւն շննել ընդլայնումին և ապացոյցին հասարակաց սա օրէնքին. սկատարիլ ի սեփականեց և յամիլիակաւնաց. «ի սեփականեց, այսինքն՝ ամէն ընդլայնում պիտի կատարուի այն տարրերուն միջոցաւ, որոնք միայն և միայն նիւթին կը պատկանին: «Յամիլիակաւնաց», որովհետեւ նիւթին սեփական այդ տարրերը պէտք է անոր պատկանին անմիջնորդաբար: Յայտնի է թէ երիտասարդ քարոզիչները դիտաւէլ են բոնարարելու այս կանոնը, առաքինութեան կամ մոլոութեան յոյժ մասնաւոր պարագայ մը ընդլայնած ատեններին, զոր օրինակ, սկզբնական մեղքի և փրկութեան պատճենած մը ըննելով, Ամէն ինչ դէպի հոն կ'ելլէ անտարակոյժ բայց միջնորդներով. և եթէ միշտ անպատեհ ըլլաւ իսկ ակնարկիլ ստոր, և հեռուէն ուղղուել՝ իրեն իրերուն վերջնական արմատին, և սակայն ան չէ որ պէտք է գրաւէ ընդլայնումը, այլ ձեռնառնասիրած բանին ինքնայատուէլ չարժարթիւններ և ինքնայատուէլ յատկանիշները, hie et nunc, այժմ և աստ:

Ուրիշ նուազ էական՝ բայց կարեւոր օրէնք մը, Գաղափարը շխտել իր ընդլայնումներուն մէջ, ու ասոր համար ուշադիր եղէք սա երկու յարընչական պայմաններուն. ընդլայնումներու իր խաբիսի դնել պարզ և յստակ գաղափարներ. անոնց վրայ չաւելցնել շատ թնեւէլ ընդլայնումներ: Եթէ գաղափարը յստակ՝ դիւրահասկանալի և դիւրիմաց է, կրնայ ընդլայնումներով հարստանալ, առանց կնճատելու: արեւը չի կորսուիր՝ իրեն ընկերացող ամպերուն մէջ: Բայց եթէ ամպերը շտտան և թանձրանան, եթէ մանաւանդ աստղը արեւ մը չէ, վտանգ կայ խաւարումի:

Վարպետները, բոլոր արուեստներուն մէջ, մեծապէս հոգածութիւն կ'ընեն այս վտանգին դէմ: Նկարիչներուն նայելով,

պատկերի մը կամ գէմքի մը հիմնական դի-
 ցերը պէտք է շատ պարզ ըլլան, և անոնց
 յարմատունքը հարուստ և ժուժկալ միանշ-
 քամայն: Պիթոզէնի երաժշտութեան մէջ,
 մելոտին և ներդաշնակութիւնը կը հանգ-
 շին տարերային յարաբերութեան վրայ: Եր-
 կատարման ձայնաշարը և զայննակը (accord)
 անոր զխաւոր գոյացութիւնը կը կազմեն,
 և ինքն է որ կը բացատրէ Շրինգլէյրի թէ
 երաժշտական խօսքը կը կայանայ զխաւոր
 եղանակին մշտաւե գրկութին և զայն վե-
 րագտնելու համար կատարուած վազքին
 մէջ: Այսպէս է որ ստեղծագործ հանճարը
 ամէն բանի մէջ կը պարզուի առաւելագոյն
 պատուութեամբ, ապահովութեամբ և լայ-
 նութեամբ:

Ընդլայնումը նպատակ ունի գոլշա-
 նալ լեզուի ցամաքութենէն, նիհարութե-
 նէն, ամուլութենէն: Եթէ չափազանցուի՝
 կրնայ պատճառ տալ թոյլ յորդութեան,
 փքանքի և դատարկութեան, նոյն իսկ ա-
 ռատուութեան մէջ: Լոկ արամասաց և խօս-
 քի քիչ վարժ մարդիկ առաջին վտանգին
 ենթակալ են: անոնք չեն գիտոր գաղա-
 փար մը արգասաւորել, զայն կենդանի և
 կենսագործիչ գարննել: Իսկ ընդհակառակն
 շաղկապփնիրը և թնճուկ միտքերը յորդա-
 զեղ կ'ըլլան: Թո՛ղ բաժակը առի ըլլայ,
 բայց չյորդի:

Ընդլայնումին մէկ ուրիշ յատկութիւ-
 նը, որ օրէնք մը չէ, բայց որ, ստեղծա-
 բանական ոճին մէջ մանաւանդ, բարձր ար-
 ժէք մը ունի, յանկարծակաւումութեամբ մը՝
 իբրև ոստումներով՝ ընդլայնումին մէկ տար-
 րէն մէկ ուրիշին անցնելու արուեստն է,
 կարելով անցնելով միջնորդական զաղա-
 փարհերու մէջէն՝ առանց միտքը ստիպե-
 լու տաղտկալի քայլառութիւններու: Պէտք
 չէ ամէն բան ըսել: ակներև և խուսելի
 բաներ կան, զոր միտքը ինք կը լրացնէ:
 Ժայռէ ժայռ ցաթկող ալլիկիսք մը աւելի
 վայելուչ է և աւելի ճամբայ կ'ընէ քան
 բոլոր զառիվերներէն մանարաքայլ ընթա-
 ցող հետահարը:

Փափուկ գործ է առ. պէտք է լաւ հաշ-
 ուել իր խոյանքը: Էական է որ ունկնդիրին
 միտքը չկորսուի: Բայց հրբ իրեն կը թու-
 ղուք գիւրին անցքերուն հոգը, ու գողա-
 փարը իրեն կը ցուցնէք, կարծես յանկար-
 ժական երևուցներով՝ իր զանապա կա-
 յաններուն մէջ, խթանած կ'ըլլանք իր ըն-

կաուչ գործունէութիւնը, ու ասիկա մե-
 ծապէս գեղեցիկ է: Մարգարէները, մատ-
 նաւորասէլ Յասյի, վսեմ օրինակներ են
 այս տեսակէ ծագող:

Վերջապէս, ընդլայնումի յատկութիւն
 մը կոյ, զոր բարոյական և առաքելական
 յատկութիւն մը պիտի կոչեմ, յարակցա-
 բար անոր զոր՝ Բազալի բտո՞ղը՝ սիրոյ
 կարգ կը կոչենք: Ընդլայնումը պէտք է
 ձգտումնաւոր ըլլայ. այսինքն՝ թէ՛ իր ամ-
 բողջութեանը և թէ՛ մանրամասնութեանցը
 մէջ՝ յղացուի ի յարաբերութեան այն նպա-
 տակին, զոր առաջագրած ենք իբրև վերջ-
 նագոյն նպատակ, և որ է՝ ունկնդիրներուն
 փրկութիւնը:

Չեմ խօսիր հասին իսկական նպատա-
 կին վրայ. ա՛ն կը կանոնաւորէ ամէն ինչ,
 ըսուած է. ու սեռին մէկ օրէնքն է ան:
 Ինչ որ անոր վրայ կ'աւելցնեմ՝ վերաբեր-
 մամբ վեհապոյն նպատակին, սեռին մէկ
 օրէնքը չէ, այլ զիւրին մէկ օրէնքն է,
 Աստուծոյ մարդուն մէկ օրէնքը, որուն բուն
 նպատակը հառ մը յօրինելը չէ, այլ փրկել:
 Եթէ կ'ուզենք փրկել, կ'օգտուինք բո-
 լոր առիթները, կ'օգտագործենք բոլոր
 շարժոյթները: Կաղափար մը մէջտեղ դեր-
 ուած ստեղծ, փոխանակ զայն մի միայն
 ինքն իր մէջ նկատելու, ինչ որ պիտի բա-
 ւական ըլլաւ իբրև ընտիր ընդլայնում մը
 կատարելու համար, առաքելական մարդը
 կը խարխի թէ այդ գաղափարը հղած է իր
 մարդոցը փրկութեան համար, հոգեւորա-
 պէս քնացողներու զարթումին, մեղաւոր-
 ներու փրկութեան և արդարներու յառաջ-
 դիմութեան համար: անիկա ըստ այնմ
 կ'ընդլայնէ զայն, իր ընդլայնումին մէջ
 ամպնիլով, առանց նոյն իսկ հաշուելու զայն:
 սիրոյ յանախանքովը միայն, գործնական
 եղբակցացութեանց խաճեք: Թելացրու-
 թիւններ, խթանումներ, ակնարկութիւններ,
 բոյթ մատող ամէն կերպ հոգեմեք, որոնք
 չեն թողուր որ մտոցուի հատին իսկական
 նպատակը, որ է անկէ սպասուող կեանքի
 փոփոխումը, և առանց որուն, ո՛րքան ալ
 լաւ կատուցուած ըլլայ, անօգուտ կը մնայ:
 Աստուկ բան մը կ'ընէինք վերեւ. բայց
 այն ստեղծ ընդլայնումին տարբերուն վրայ
 էր խնդիրը: Կիմակ խնդիրը անոր ձեւին
 վրայ է, կամ գտնէ անոր յեղծուածքին, որ
 ձեւելն բոլորովին մօտ բան մըն է: Դեռ

վայելչարանութիւնը, անը չէ ասիկա. բայց անոր շատ կը վտանայ, և անոր մէջ ալ արդէն պիտի գտնուին: Վասնզի, շարունակ է որ, և ոչ թէ եկրակացութեան պահանջներն, քրիստոնէական տեսնարարը պէտք է մտածէ իր էական գործին մասին: Վերջու-
 ւորութիւնը՝ շատ ուշ կ'ըլլայ: պիտի կոր-
 արնցուցած ըլլաք այն ատեն հոյլ մը ա-
 րիթներ, որոնք ալ չեն վերածներ: Պէտք է որ կրակը վտա մնայ ամբողջ եփքին տե-
 ղոցին: Պէտք է որ՝ եկրակացութիւնները կռահուին և անբռնի արդէն այն պահուն՝ երբ ինքզինքնին կ'արդարացնեն. նոյն իսկ երեւան եկած ատենէն:

Երբ գաղափար մը երկրորդի կենսապա-
 րհներ կը բռնայ, դէպի խորհուրդի և քը-
 րիտանէական փորձառութեան մեծ ատար-
 կաներէն մին: Կ'են ուղղեցէք նայուած ք-
 ները: Թո՛ղ ունկնդիրը միշտ աչքին տակ փնտնայ մեր քրիստոնէական մեծ ատար-
 կաները, և իր պարտագանութիւնները, և իր թիրուխները, և իր վտանգները, իր բարոյական հիւանդութիւնները, Գանդերծ իրենց դարձումներովը:

Ի՞նչքն հնարաւորութիւն չենք. մենք բժիշկ-
 ներ մենք: Թէ՛ արագքեն, իր ծտաայութիւն-
 ներէն գոհ ըլլալու՝ համար, բժիշկէն կը պա-
 հանջինք որ՝ աւելի բուժումին տատանջը ունենայ, քան իր գիտութեան: Թո՛ղ հասէ կենաց, նոյն իսկ ճշտուած պարագայի մը վրայ, երբ հիւանդին նկատմամբ տեսակ մը անտարբերութիւն ունի: Ընտանիքը մտիկ չընդեր իրին, այլ տոքերը գետնը կը գարնէ:

Ինչո՞րք՝ յոգնեալու համ շեղումներու մէջ նետուելու վրայ չէ բնա: Խոսքը մտածման ուղղութեան վրայ չէ մտնի է՝ որ ինքնիրեն պիտի գտնէ իր ձեռները: Ծտա ազգո՛ւ է ասիկա: Ունկնդիրները այնպէս քիչ քիչ կը տաքանան Վերջուորութեանը, այլեւ սերիշ բան չի մտար ընել, եթէ ոչ ուժովցնել և վճարական դործնել ձեռք բեր-
 ւած յոգնուելու: Բայց ինքզինքը այդ վայր-
 փանին համար վերագոյսնելը՝ իր անկար-
 գութիւնը պատրասել է:

Քի մի բան է բոլոր ընդլայնումը այն է որ ազէկ կը տեսնուի, որ անէկ կը արամասնէ տեսնուածին: Վրայ՝ ճշմարտ սկզբունք-
 ներու, իրենց իսկական եւ անմիջական սկզբունքներուն ներգործութեանը տակ, և որ՝ ասան՝ կը տաքցուի՝ հոգին և զայն կը

քաշէ կը տանի դէպի ինչ որ կը ցանկայ անոր համար. այսինքն դէպի իր բարին և փրկութիւնը:

III. ՆԱՍՏԱՐԱԿ ՏԵՂԻՔՆԵՐԸ

Ատենաբանական ընդլայնումին ու նաև վայելչարանութեան միջոցներէն միշտ ինչ-
 պէս աւելի ստալ ևս յորինումին — վասն զի, քսի արդէն, մեր գոնազան նկատողու-
 թիւններուն միջև շրտագիւ. փակոց չկայ — է այն՝ որ կը կոչուի շատարակ անգիք: այսինքն ընդհանուր ծանօթոյքները, իր-
 բուն զլիստոր կերպարանները՝ զոր կարելի է մէջ բերել և զոր կարելի է գործածել տեսնարանին հանդիպած այնքան զանա-
 գան պարագաներուն մէջ:

Այս վերացական շրջանակները՝ ճառը մի քննակերակ հրաւիրելու համար չէ որ միտք կը երբուն. արտառոց բան մը պիտի ըլլար՝ իրև սեւեհուկ կէտերու՝ յարելը անոնց: Եւ շարունակական միջոց մըն են լոկ անոնք, և ոչ աւելի: Կարելի է քանոնք գործածել այնպէս, ինչպէս անուն մը զբա-
 նելու համար կը գործածուի արտաբնական ցանկը: Եւ մէն պարագայի մէջ, քանոնք եր-
 բեմն երբեմն աչքի տալէ ունենալը օգտա-
 կար վերլուծում մըն է, միտքին համար գիւ-
 տի խթան մը. ինչպէս կ'ըսէինք ընդհանուր առմամբ հետաքրքիր արտեստին համար:

Կան թուրքոյն ընդհանուր հասարակ տեղիքներ, և աւելի մասնաւորներ: Ընդ-
 հանրապէս, ամէն բանի մէջ կարելի է նը-
 կատել սեռն ու ճեսայը, պատճառներն ու արդիւնները, և տեսական ու պատահական մասերը և ստորոգելները, յարաբերութիւն-
 ները և նմանութիւնները, հսկակալութիւն-
 ները և ներհակները:

Մասնաւորապէս, բացի այս յիշուած-
 ներէն՝ որոնք ուշադրութիւն կ'ըլլուի միշտ պէտք պիտի ըլլայ մտադրութիւն գործնել պարագաներու ալ. ու ասիկա կարեւոր է շատ: Ըստ Լոնտէնի, ընդլայնումի մը մէջ մտցուելիք պարագաներու ընտրութիւնը, անոնց խմբումը և շահագործումը՝ բաղձա-
 ցըրած նպատակի մը համար, պէրճախո-
 սութեան մեծ գաղտնիքներէն մին է: Պայ-
 մանը՝ այն է որ անոնք քաղաքին իրակա-
 նէն, կհանձնեն, նիւթին ընդերքէն, և ըլլ-
 լաք բնաւ այն տարտամ պարագաներէն, որոնք քոց կը գիտացնին և որոնց կարելի է կոչ ընել ամէն նպատակի համար:

Նկատելի դիտարար պարագաներն են անձի, իրողութեան, անդի, մասնավոր, շարժառիթի, կերպի, միշոցի պարզանքները: Իսկ այս եզրերէն իւրաքանչիւրը, մանաւանդ անձը, բնականօրէն ստիժ կուտայ ստորաբաժանուածի: Պիտի վեր առնուի զգրօրինակ անուեր, ճնուելիք, սպգակամաբիււր, ժաւակակամութիւնը, գասխարակութիւնը, հարստութիւնը, դուրսիւնը, սովորութիւնները, օպիանդը, հակումները, սեւերը: Ներքողականի մը կամ ամբաստանութեան մը ատեն յայտնի է թէ որքան կարեւոր են ստունք: Ու ամէն պարագայի մէջ կարելի է աւելցնել օրինակներուն և վկայութիւններուն նկատառուութիւնը:

Ենթադրենք թէ կ'ուզուի քարոզչներու շարք մը ընել ազօթքի միջոցով: Ետեւ մը պիտի ժողովես ամբողջ նիւթքի՝ յիշելով թէ ազօթքը կը պատկանի կրօնական առաքանութեան (սեռ), թէ անիկա հոգիին առկատուած վերացում մըն է (սեասի), թէ անիկա՝ գերբնականօրէն՝ մէկ արդիւնքն է շնորհաց, և՛ մարդկայնօրէն՝ մեր փափաքներուն, մեր պէտքերուն, մեր վստահութեան, մեր մշտակայն ցումներուն և աստուածային խոստումներուն մասին մեր անկեցած վստահութեան (պահանգ), թէ անկէ՛ յառաջ կուզայ շնորհաց և փառքի ամուծ մը, մեր յանցանքներուն ջնջումը, մեր իզձորուն իրագործումը՝ համաձայն նախախնամութեան (արդիւնք), թէ անիկա մտաւոր է կամ բանաւոր, առանձնական կամ կրօնապարակային, ազատ կամ ծիսական (մտաւոր), թէ անոր բնական ստորոգելիներն են հաւատքի ոգին, վստահութիւնը, միտքին ուշագրութիւնը, սիրտին ջանադրութիւնը (ճեւակակ ստորոգելիներ), թէ անիկա կրնայ մէկին կամ միւսին քով, իրեն համար օգտագործել մասնաւոր միջոցներ և զգեցող գանձական ձեւեր (պատասխան ստորոգելիներ), թէ անիկա ազգական է սուրբ կեանքին, երկնային բաներու փափաքին, անցաւոր բաներու արհամարհանքին, աստուածային սիրոյ և ընկերին սիրոյն հետ: Թէ սերու կայեր ունի բարեկարգչական ընթերցումին, խոկումին և ազօթասացութեան հետ, որոնք նոյն իսկ անոր ձեւն են (յարաբերութիւն), թէ անիկա հակառակ է մասունքին և մասունքի բաներուն մտացումին, զազջութեան և անտարբերութեան (նակագրութիւն): Ասիկա՛ յընդհանուրն:

Իսկ եթէ խնդիրը մասնաւոր վիճակի մը, կամ որոշ անձի մը — կրօնաւորի մը կամ անցեակցի սուրբ անձի մը վերաբերած ազօթ-

քի մասին է, պէտք պիտի ըլլայ ի նկատի ունենալ անձնական անաւարտ թիւնները և ազօթքին՝ ստոր վերաբերուի ձեւերը. այս ամբողջը Ո. Կիրքէն, ծիսարանին, ստորբերու առանձնեքէն և այն քաղուած օրինակներով և պատգամներով ուսուցանուի:

Կարելի է դիտել տալ նաե թէ պերճախոսութեան բարձրագոյն նարքերէն մին կը գտնուի ներդաշնակ կցորդումին մէջ մասնաւորին ընդհանրականին, զորս իրարու առջև կը բերեն՝ զուգընթացարար երթալու համար նպատակին: Այս կէտը կը գործածէ Պոսիւէ՛ իր Իմպրեսականներուն մէջ, որոնք լի են այնքան մեծ մտածումներով ու եռոյն ասեն իր դիւցազներուն անձնական եղած կենսագրական և նոյգբանական ճշգրտումներով: Այս կերպով կարելի է ներկայացնել քաջասնկար մը, ուշագրու կէտ մը, խուճ մը, թուական մը, մերթ մասնաւոր և մերթ ընդհանուր վիճերով, որոնք գիրար կը բռնեն և կ'ընդլայնեն նրկաբէ՛ զայն ճշգրտելով հանգիւրծ:

Ակներև է թէ հաստարակ սեղիքներուն օգտագործումը, յորինուածական ըլլալ թէ քննազգական, կենթադրէ իր նիւթին կատարեալ ծանօթութիւնը. ստանալ որուն՝ շրջանակները պարտաւ կը մնան կամ այլապէս կ'ակտիւններով լեցուն: Ուս լրացուցիչ դիտողութիւնն ալ աւելցնենք որ, քրիստոնէական խօսքը, զունկիւրի միշտ բարիին տանելու և շարձնելու քաջիւր նկարագիրը ունենալուն համար, օգտակար է որ աչքի տալն ունենայ երկուքին ալ հասարակ սեղիքները:

Բարին՝ բոտ ինքեան՝ ցանկալի, օգտակար կամ մխրժելի է: Ետեւ, կամ պարզապէս փափաքելի է, կամ զովիլի, կամ փառաւար, երկրորդ, կամ իսպախու օգտակար է, կամ հաւելաւոր կամ տնհրածեհերորդ, հանելի, հանելակալ, զգուիչ, հետ:

Ընդհակառակն, չարը պարզապէս գեօպիտի ըլլայ, կամ անօթալի, կամ զազր, պիտի ըլլայ վնասակար, փնսնգաւոր, ունայն, օղակակամ. զայն պիտի յայտարարէին՝ յխուր, ցաւառիթ, ընկճող, զճնայ, զզուելի. ու տեղազական տեսակէտով, պիտի գատորքնէք տակաւին տնայակ կամ տնցաւոր, ապահով կամ ցնդակամ բարեքներ և չարքներ:

Այս ամէնը անուշուշ կայ բոլոր միտքներուն մէջ. խորհրդարար բաներ չեն, բայց միշտ իրենց վրայ չի խորհուրդ. ու երբեմն երբեմն անոնց վերջիշուճը օգտակար է:

ՍՅԻԹԻԼԱՆԺ ԹՂՈՒ. Թ. Ե. Գ.